

BELLALFEE D.

L. DUARDOIN E.

ԾԻԱԾԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ԿԵՆՅԱԳՈԳՈՒՏ, ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԵԼԵՈՅ

ՀԵՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ

ԹԻՖ Ե. — ՄԱՅԻՍ — 1860.



ԹԵՐԴԱԾԻՆ.

ԽԱԳՈՐԾԱԿ ԽՈԼԻՊԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՐԵԲՆ.

ՅՈՒՅՍԿ ԲԱԺԱՆՈՐԴԻՑ ԱՄՍԱԳՐԱՅԻ ԽԱԿՁԲԱՆ ՄԱՅԻՍԻ

ԱԴՐԻԵԼԻՑ.

Այսաց Մելքոն. * (1)
աշխանց Պօղոս.
աման Գալապար.
անց Վաշի.
ազարհանց ճանապար.
նեանց Մարտուն.
կրտչեան Աւետիս.
կրտչեան Քրիստոֆոր.

ԱԳՔԻՄՌԱՆ.

առաջարիսան Մելքոն
* օրինակ.
առաջարիսան Ներոն.
թանան Մանուկ.

ԱՃՏԻԹԻԱՆ.

արթեանց Գրիգոր.
ցեսանց Սարգիս.
թիվանց Աղեքանդր.
ամափանց Գրիգոր.
յախանց Սարգիս.
աշեանց Գրիգոր.
էժմիանց Բայրոսար.
ախանանց Գարբեկ.
լիմիանց Ակրիսի.
առաջարիսան Մատիան.
ապրեկեանց Մատրեն.
ամիսիանց Գալու.
շուրուրիկեանց Մարտուն.
արդուրիկեանց Ամեքան.
ըդովիմանց Յակոբ.

ԱԽՀՅԵԱ.

առայութեան Յարութին.
ուանեան Յովհաննես Ք.
տուածարիսան Գինեսիսոն.
իզրեանց Գրիգոր Ք.
առայսանեան Յովհաննես.
ցեսորակ. Առայսանը. Հայոց.
ծառառնեանց Մարտիրոս Ք.
արթանեանց Կարպեն.
լոյրձանեան Յակոբ.
արարիւթեանց Յովհաննես.
ցոսանան Սարգիս.
ուուրեանց Յովհաննես.
ութեանց Յակոբ Ա. Ք.
արդանանց Մահմետ Վարդան.

ԱՄԱՍԻԱՆ.

ուուրդեան Նիկողայոս.
եծիկոյեան Յովհաննես.

ԱԾԱԾԱԳԻԿ.

ք-Կարապանեան Մկրտիչ.
ԳՐԻԿԱՐՈՒԴՈՒԼԻՑ.

ԵՐԱՆԱԿԻՑ.

երանանց Կարապետ Ք.
ոմնեան Ստեփան.
աշխեանց Դափիր Ք.
առուկեանց Խաչատոր Ք.
եռեկեան Մկրտիչ.
ԵԱԾ.

զատեան Յովհաննես.
քազաշեան Խաչերս Քամի-
նար.
անհոլեանց Խաչի Սփադար.
անփունեանց Ստեփան.
դպիք Գրիգոր Մետենիչեր.

ԵՅՍ.

ուպարունեանց Սարութին.

ԵՐՈՒՍԱԼԻՄ.

Թանգարան Վերծանութեան.
ԵկուՍԱՐԻԻԾ. (ԷԼՈՅԻՆԵՎ).
Խանձեան Յովհաննես.
Համբ-Գալիքիան Մատիակէ.
Մուրատեան Միքայէ.
Գուռնալեան Մատիակէ.
Մէթերեան Յակոբ.

ԶԼՅԱԸ.

Ակամիկանց Մելքոր - Յովհան-
նես - Յակ.՝
Թարխան Սուուրամեանց Խառս-
թեան.
Ամիրխանեանց.

ԳՄԻԹԻՆԵԱ.

Ազգային Հոգարաքուք (Յ օրի-
նակը).
Եռաւութեան Յովսկի չելեպի.
Կուտանտեան Գայուսու.
Պարզագորեան Ղուլսու.
Պարտիզանեան Գրիգոր.

ԷՈՏԿՄԻՆ.

Լուսաուրեան Ազգային Դպրոց.
Թ Ա.Յ.ԱՆ.

Ժողովարան Վաճառականաց.
Թ Է.Մ.ՌՈՒ.Բ.Բ.

Խալատութեանց Սարգիս. *

Թ Հ.ՊԴ.ՌՈՒ.Բ.Բ.

Արամունեան Բարսեղ. *
Աշեանազեան Աղեքանդր. *
Աշեանազեան Յովհաննես. *
Աշեանազեան Պարու. *
Աշեանազեան Մանուկ. *
Աշեանազեան Յովսկի. *
Աշեանազեան Կարապետ. *
Աշեանազեան Հարաբեկուն. *
Աշեանազեան Յովհաննես. *
Աշեանազեան Գրիգոր. *
Աշեանազեան Յովհաննես. *
Աշեանազեան Գրիգոր. *
Թ ՊՐՈՒ.Ա.Ա.

Խիլեկան Համբարձում. *
Խախիսան Առուտանը. Հայոց.
Խարամբայսան Հ. Յովսկի.
Մազերոյ Աղեքանդր. *
Մոմեան Մերկեան. *
Տէմպէրեան Վարդեկ. *
Պազարիսան Խաչատոր. *
Պարապանեան Յովհաննես. *
Պայսան Սարգիս. *
Պարուսան Յովհաննես. *
Պափան Սարգիս. *
Պալուման Առաքել. *
Պալուման Յովհաննես. *
Պալուման Յովհաննես. *

ԽԱՍԱՀԱՆԴՐՈՒՅՈՒՆԻ.

Ազգարունեան Մկրտիչ. *
Աղաեկեան Ք. Կըմցի. *
Ամիրխանց Յովհաննես. *
Ամազում Սարգիս. *
Ամբուլանց Մկրտիչ. *

ԽԱՐԱՐՈՒՅՈՒՆԻ.

Գարագանեան Խաչատոր. *
Զիմայիսան Գրիգոր.
Էմիրձան Գևորգ Ք.
Թումանեան Աղեքանդր.
Յումանեան Աղետիք. *
Տէրդիսան Մկրտիչ. *
Սուլպաշեան Յովհաննես. *
Տէրդիսան Մկրտիչ. *

Մազրմեան Պօղոս.

Մինիկեան Մինսա.
Միզայեան Գայուսու.
Միզայեան Մելքոն. *
Մուրատեան Յարութին. *
Նամիերեան Մարտիրի. *
Նամիերեան Յակոբ Ք.
Չարիսման Յակոբ. *

Չարիսման Պալումակ.

Պարոնեան Խաչուկի. *
Պարոնեան Յովսկի. *
Պէկիերեան Գրիգոր.
Սիկնեան Կարապետ. *

ԿԱՍԱՐԻՆՈՏԱՐ.

Խանձեան Մկրտիչ. *

ԿԵՐՊ.

Երիցիսեան Ղազարու.

Էկմիքնեան Գարբիէլ.

Խաւասութեան Ստեփան.

Հայանան Սարգիս.

Տօմիսեան Յովհաննես.

Յարութինեան Գևորգ.

Փեշիքարեան Գարբիէլ.

ԿԵՌՈՒԿԵՒՄՔ.

Խօնայեանց Պաշտառապ.

ԿԱՍԱՀԱՆԴՐՈՒՅՈՒՆԻ.


Ազգարունեան Մկրտիչ.

Աղաեկեան Ք. Կըմցի.

Ամիրխանց Յովհաննես.

Ամազում Սարգիս. *

Ամբուլանց Մկրտիչ. *



ՄԱՍԻՎ ԱՂԱԿՈՒԻ

ՄԻԱԾԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԴԱՏԱՄԱՆ ՎԱՍՄԱՆԵՐԸ



ԽԵԶպէս որ մարդուս ցատալի պակասութիւններէն մէկն է աղէկ բանք գէշի զործածել, այսպէս եւս զարմանք չէ որ արդարութեան անունով անիրաւութիւն ընելը՝ սովորական մոլութիւն դարձած է մեր օրերս շատ տեղեր:

Այժմու բարեկարգ տէրութիւնները իրենց դատաստանարաններուն գոները բացած են ամենուն առջևն, որ ուրիշներէն անիրաւութիւն՝ զրկանք մը տեսնողը՝ այն տեղերը դիմէ ու իրաւունքը ձեռք ձգէ: Բայց զարմանալին այն է որ շատ տեղ եւ շատ անզամ դատաստանի վազողը ոչ թէ զրկանք քաշողը, հապա զրկանք ընողն է. ոչ թէ իրաւունք ունեցող արդարը, հապա անզզամ անիրաւն է որ իւր յանցանքը ճանչցող տղու պէս՝ որչափ որ մեծ յանցանքի տէր է՝ այնչափ աւելի ձայնը կրաքարացընէ, կաղաղակէ, կիրահչուրուտ:

Ի՞նչ է արդեօք այս վեասակար ախտին պատճառը: — Կարծ խոսքով մը հասկըցը ենք:

Երկու տեսակ արդար դատաստան կայ աշխարհիս երեար. մէկը համառօտ, միւսը երկար. մէկը շատ անզամ մէկ վայրկեան եւս չքշեր, միւսը մինչեւ տասը, քսան, երեսուն, քսուասուն եւ հարիսը տարիէն չվերջանար, մէկը ամենեւին ծախքի կարօտ չէ, միւսը ինչ մեծամեծ հարստութեան տէր մարդիկ աղքատցուցեր ու մոխրի վրայ հատեցուցեր է, մէկուն տուած վճռոյն ամէն մարդ գոն կիինի, իսկ միւսին վճիռը որչափ ալ արդարութեամբ կըտրուի՝ շատ անզամ տրտունչ ու տժգոհութիւն կծնանի:

Արժնք են արդեօք այս դատաստանները: — Մէկը խղճմտանքի դատաստանն է, միւսը՝ մարդկային օրինաց եւ դատապորաց դատաստանը:

Խղճմտանքին դատաստանը չէ որ համառօտ, անախալ, ձրի ու սիրտ հանգչեցրնող է ամէն անզամ՝ երբոր մէկուն խղճմտանքը ծռած չէ արդարութեան հանապարհէն, մթնցած չէ շափազանց շահասիրութեան, անկարգ անձնասիրութեան, պժգայի կամակորութեան, երբեմն ալ թանձր տգիտութեան ծխովն ու մրովը:

Խղճմտանքը այնպիսի օրէնք՝ այնպիսի զիրք մի է որ չգիտցող՝ չհասկըցող՝ չկարդացող մը չկայ: „Ո՛վ խղճմտանք, խղճմտանք, կաղաղակէ գաղղիացի փիլիսոփային մէկը. դուն „աստուածային զօրութիւն ես, երկնային ու „անմահ ձայն ես, տգէտ ու տիմար մարդուն „զիտուն ու ազատ առաջնորդ ես. բարոյն „եւ չարի անախալ դատաւոր ես. դուն մարդ, դուս բնութիւնը կազնուացընես, զործողութիւնը կարդարացընես, եւ մարդս Աստուծոյ „նման կընես:—Խղճմտանքը մարդուս հոգույն „ձայնն է, կիրքը՝ մարմնոյն“:

Ուրեմն թէ որ մարդիկ իրենց սրտին ու մոքին մէջ այսպիսի անաշառ ու արդար դատաւոր մը ունին, ինչըն է որ անոր ձայնին մտիկ չեն ըներ. ինչու անոր տուած վճռոյն չեն հնազանդիր, ու մարդկային դատաստաններ բանալու կելին, որ է միւս տեսակ դատաստանը, ինչպէս որ ըսինք, այսինքն առաջինին հակառակ՝ երկար, ծանր, թանկազին, վնասակար, երկրայական դատաստանը:

Ինչու. — Վասն զի աւելի կուզեն մարդիկ իրենց անիրաւ կիրքերուն հետեւիլ՝ քան թէ արդարութեան. աւելի կուզեն արդար երեւալ՝ քան թէ իրօք արդար լինել. աւելի կուզեն խաբել զմարդիկ՝ արդարութեան կերպարանօք, քան թէ իրենց խղճմտանքին յանդիմանութիւնը լսել, ու ետ կենալ անիրաւութենէ: Լսել է թէ կուզեն որ օրէնքը հաւնի եւ իրաւունք տայ այն գործին՝ որ իրենք չար եւ անիրաւ կճանչնան:

Այս ողբայի դատասիրութեան մեծամեծ վընասները տեսնելով շատ մարդիկ՝ առակ ըրեր են մէջերնին, ու կըսեն թէ „Վեասով եղած հաշուութիւնը՝ շահով եղած դատաստանէն աղեկ է“: Եւ սակայն որչափ մարդիկ կան որ իրենց բան ու գործ ըրած են դատաստանատանց դրեները քայլ անդարար, եւ որուն հետ որ կու մը ունին, աշխատի որ անուանարկ ընեն եւ սորկէ հանեն զինքը:

Մեր ազգը՝ կարող եմք համարձակ ըսել,

թէ բնութեամբ կոռւասէր ազգ չէ. մանաւանդ օտարաց նետ խիստ քիչ անզամ կու կընէ, թէպէտ եւ իրեն մէջ անմիաբանութիւնը, երկպառակութիւնը, տարիներով խոռվ կենալը շատ տեղ սովորական պակասութիւն դարձած է: Այսու ամենայնիւ դիտողները կհաստատեն՝ թէ քան տարիէ մը իվեր մտեր է տեղ տեղ նաեւ մեր ազգին մէջ դատասիրութեան վճասակար եւ տնաւեր պակասութիւնը: Եւ այս բանիս զիսաւոր պատճառներէն մէկը կկարծուի՝ Ռուսաստանի մէջ՝ այժմու Հայոց փոքր իշատէ տեղեկութիւն ունենալը տէրութեան օրինաց. որով ուրիշի հետ վէճ մը ունեցածներուն պէս դատաստանի կվագեն, եւ կպահանջեն որ այն օրէնքին զօրութեամբը դատաստան կարուի իրենց խնդրոյն վրայ: Զարմանք չէ որ ինչպէս ամէն տեղ՝ Ռուսիոյ մէջ, եւս եւ դատաստանատանց մէջ գտնուին զրագիրներ կամ օրէնագէտ կարծուած ստորին պաշտօնեաներ՝ որ շահ մը ձեռք ձգելու յուսով օգնեն խոկքան այնպիսի դատասիրաց, եւ սիրտ տան նոցա՝ իրենց դատաստանն առաջ տանելու: Ռւսափ երկու կողմէն ալ դատախազները անբաւ սորկէ կելլին, եւ վերջապէս դատաստանը վաստըկողն անզամ իւրյաղթութեանը վրայ չկրնար ուրախանալ. վասնզի եթէ հարուստ էր՝ աղքատացած կըլինի, եւ եթէ երխուասարդ՝ ծերացած, եթէ գերեզման ալ մտած չինի՝ որդւոցը վրայ ձբգելով իւր սրտամաշ դատաստանին տնաւեր ժուանգութիւնը:

Եւրոպացւոց դատաստաններուն մէկ մէծ ու զիսաւոր յատկութիւնը այս է ընդհանրապէս՝ որ ամենայն զգուշութեամբ աստուածային եւ մարդկային իրաւանց վրայ հաստատուած լինին ըսելով՝ զանազան կանոններով երկրներ են, եւ զինուորական օրէնքներէն իզատ՝ միւս ամէն օրէնքներն ալ երկար ժամանակի կարօտ են որ ստուգուին եւ զործադրուին այս կամ այն խնդրոց եւ զիպուածոց մէջ: Ո՞րքան կտարբերին անով ստիական դատաստաններէն որ սովորաբար շատ աւելի համառօտ կերպով կմերջանան, թէպէտեւ ինարկէ այն պատճառաւ ալ ազատ պիտի չհամարուին միշտ ծռութենէ եւ անիրաւութենէ: Փափաքելին այն է ուրեմն որ այս եւրոպական ու ասիական դատաստաններուն ոները իմիասին խառնուեին ու երկուքէն ձեւանար մէկ համառօտ բայց որի-

նայուր դատաքննութեան ոճ մը: Այս խորհըրդածութենից մոքերնիս կիյնայ այն պատմութիւնը որ ասկէց քառասուն տարի մը առաջ արեւելցի կրօնաւորին մէկը դատաստանի կանչուած էր Հոռվմ, եւ տարիներով կշարչարուէր այն տեղը, չկարենալով խօսք հասկրցընել պապին եւ կարդինալներուն որ դատաստանը վերջացընեն եւ թողուն որ իւր երկիրը դառնայ: Օր մըն ալ այնքան կնեղանայ դատաւորներուն դանգաղութեանը վրայ՝ որ անոնց առջեւը երկու ձեռքք մէկէն դէպ յերկինք կը-վերցընէ ու այրած սրտով մը կըսէ. „Փառք „քեզ Քրիստոս, փառք քեզ որ Հոռվմ չեկար „չարչարուելու. մեր արեւելցիները երեք օ-„րուան մէջ քու դատաստանդ վերջացուցին, „իսկ այս անհրաւեները երեսուն տարուան մէջ „պիտի չվերջացընէին՝ որ աշխարհս ֆրկու-„թեան հասնէր“: Այս կէս կատակով զրուցուած խօսքն ալ յայտնի է թէ ճշմարտութեան երես մը ունի:

Ռուսաց օրագիրներուն մէջ անուանիներէն մէկը ըսած էր անցեալ տարի. „Շատ անզամ „պատահեր է ու կպատահի անպակաս, որ „բարի եւ խզմտանքաւոր մարդիկ ալ ստի-„պուեր են տէրութեան օրէնքներուն պաշտ-„պանութեանը դիմելու. դատաստանը կուսի, „եւ երեսուն՝ քառասուն՝ յիսուն, մինչեւ հա-„թիւր տարիէն կվերջանայ, անոր հետ ալ դա-„տաստանը բացողներուն կեանքը կըթնեայ... „Վառկին, Շիշքին, Ռևարով, Պիլիպին, Մեշ-„քով անուններով հոչակաւոր մարդկանց դա-„տաստանները Ռուսաստանի մէջ շատ մար-„դու յայտնի են“ (*): Օրագիրը յետոյ իրաւամբ փառք կուտայ Աստուծոյ եւ գովութիւն:

(*) Սկզանը պոլիտիկո-էկոնոմիկական Ա 109. 1859:

այժմու Վեչս.ՓԱ. ԿԱ.ՑՍԵԲ կառավարութեանը՝ որ այժմ դատաստանական գործերը սկսած են օրէ օր կարճնալ եւ դիւրանալ, եւ ժողովուրդն ալ սկսեր է ճանշնալ դատաստան բանալուն վնասները եւ զգուշանալ:

Բայց մեր ազգը ինչպէս որ շատ բանի մէջ սովորութիւն ունի այն ատեն հետեւելու Եւրոպացոց մէկ նորաձեւութեանը (մօսային), երբոր այն նորաձեւութիւնը հիննայ ու ծթոի, կարծես թէ այս բանիս մէջ ալ նոյն պակասութիւնը կցուցընէ. ուստի եւ մինչդեռ Ռուսները սկսեր են դատաստանարաններու գուներէն հեռու քայէլ, մերոնք տեղ տեղ սկսեր են իրարու կամուրիշներուն դէմվազելդատաստանարաններուն դուները, եւ իրենց ստակն ու կեանքը միանգամայն փնացընէլ: Ասոր համար մեր կողմերու իմաստուն եւ բարեսէր քաղաքապետներէն մէկը գանգատելով մերայնոց դատասիրութեանը վրայ՝ մեզմէ անզամ խնդրեց ընտանեքար որ գրով եւ բանիս զգուշացընեմք զանոնք այս վնասակար սովորութեան շափազանցութենէն:

Այս վնասակար դատասիրութեան դէմ մի միայն ճար եւ դարման այս է որ թեթեւ տարաձայնութիւնները, վէճերը, կոխւները մէկէն իսկզբան դաղրին վերջանան շուտով՝ արդարասէր եւ պատուաւոր անձանց միջնորդութեամբ ու որոշմունքով, ինչպէս որ ատենով կինէր, եւ մինչեւ ցայծմ տեղ տեղ սովորութիւն է ընել: Խոկ եթէ հարկը ստիպէ դատաստանի դիմելու, այն ատենն ալ անպատճառ հարկաւոր է տեղոյն օրինացը հմուտ լինել՝ որպէս զի զուր տեղը ոչ դատաստանի ձեռք զարնէ մէկը, եւ ոչ ստըկէ ելլէ ինքը եւ ստըկէ հանէ զուրիշները:

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՊԵՐՈՒՆ ՀԱԳԵՒՈՐ ԵՒ ՄԱՐՄՆԱԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԻ

Այս տարուանս քաղաքական լուրերուն մէջ ամենէն զիմանըրը Խոալիոյ խնդիրն է, ինչպէս որ ուրիշ անզամ ալ ըսինք. եւ այն խնդրոյն մեծ դժուարութիւնը պապին իշխանութեանը իւր հապատակներուն վրայէն պակսելուն համար է:

Եւրոպայի երեւելի տէրութիւնները եւ իմաստուն քաղաքագէտները իրաւունք տուին

ու կուտան այն Խոալացոց որ չեն ուզեր այլ եւս պապին իշխանութեանը տակ մնալ. վասն զի ամենուն ալ յայտնի են մէկ կողմանէ պապական կառավարութեան մէծամեծ պակասութիւնները, եւ միւս կողմանէ պապին իշխալիոյ ժողովրդոց վրայ ունեցած իշխանութեան խախուտ լինելը: — Պապը եւ իւր հրդական կարդինալները ամէն չանք կընեն

Եւ ամէն տեսակ հոգեւոր եւ մարմնաւոր զէնք կրամեցրենեն՝ որ իրենց հպատակները նուածեալ պահեն իրենց լուծին տակը: Խոկ պապականները, այսինքն կաթոլիկ ժողովրդոց մէջէն միամիտներն ու տգէտները, մեծ շիփութութեան մէջ են, կարծելով թէ պապին ժամանակաւոր իշխանութեանը զավշիլը՝ նորա հոգեւոր իշխանութեանն ալ մեծ վնաս ընել է: Հապա ինչ պիտի ըսեն այն խեղճերը երբոր հասկընան թէ պապին հոգեւոր իշխանութիւնն անզատ անհիմն եւ խախուտ է. եւ թէ Հռովմայ Կոկոնուսու կամ արևմտեան պատրիարք ըսուելէն իրաւ՝ ուրիշ ամենեւին իշխանութիւն կամ մեծութիւն չունի նա Քրիստոսի ընդհանրական եկեղեցւոյն վրայ:

Մեզի կերեւնայ թէ ոչ սակաւ օգտակար եւ հաճոյական ծառայութիւն կը նեմք մեր ընթերցողաց՝ թէ որ այս խնդրոյն վրայ որչափ որ կարելի է պարզ կերպով խօսիմք այս տեղ, եւ հասկըցնեմք թէ իրաւունքը որ կողմն է, պապին եւ պապականաց կողմը՝ թէ անոնց կառավարութենէն ազատիլ ուզող խեղճ ժողովրդոց:

Օրինաւոր տէրերու հպատակ մնալը որ եւ իցէ մարդու պարտքն է. խոկ ապօրինաւոր տիրոջ հպատակութենէն ելլելու ոչ ապաքէն ամէն մարդ իրաւունք կունենայ՝ երբոր բարեկիրթ տէրութեանց եւ ժողովրդոց հասարակաց կարծեօք հաստատուի այն իրաւունքը:

Պապական իշխանութիւնը ամբողջ պահելու աշխատողները ամէն շանք կը նեն ցուցընելու թէ պապին մարմնաւոր իշխանութիւնը օրինաւոր է. եւ իրենց խօսքին իրը թէ ոյժ տալու համար՝ սխալ սխալի վրայ կառելցընեն ու կպնդեն թէ պապին մարմնաւոր իշխանութիւնն ալ հոգեւորին հետ կապուած է, անկէց շրաժնուիր. ուստի կը սեն թէ ով որ պապին մարմնաւոր իշխանութիւնը պականցընել ուզէ, նորա հոգեւոր իշխանութենէն ալ զուխ քաշած կիմի:

Էսել է որ եթէ ուզեն հասկընալ թէ պապը իրենց կարծած հոգեւոր իշխանութիւնն ալ չունի, եւ թէ ապօրինաւոր կերպով կանուանէն ինքզինքք Գրու եկեղեցւոյ, մարմնաւոր իշխանութենէն զրկուելուն վրայ ամենեւին պիտի չզարմանան ու պիտի շցաւին: Եւ յիրաւի. պապականաց զիսաւոր սիսալը յայնմ է որ նախ

եւ առաջ պապին հոգեւոր իշխանութեանը վրայ ծուռ եւ չափազանց կարծիքներ ունին. վասն զի մոքերնին դրած են թէ պապը միանգամայն քահանայութիւն եւ թագաւորութիւն ունի, եւ թէ նորա ժամանակաւոր իշխանութիւնը օրինաւոր է, եւ թէ պապը մի միայն փոխանորդ է Քրիստոսի այս աշխարհին վրայ, եւ թէ ինքն է զերազոյն զուխ եկեղեցւոյ, եւ այլն:

Այն անուանի տետրակն որ ելաւ Գաղղիա տարւոյս սկիզբները „Պապն եւ Թեսպանածողով“ անունով, այս ծուռ սկզբանց վրայ հաստատուած էր. անոր համար ալ խիստ շատ հակառակութիւն կրեց Ներոպայի մէջ ամէն կողմանէ. վասնզի քանի տեղ ինքն ալ իւր խօսքերուն հակառակը կիսուի: Մէկ մը կը սէ թէ ժամանակաւոր իշխանութիւն ունենալը հարկաւոր է պապին, մէկ մ'ալ կդառնայ իհաստատէ. թէ այն իշխանութիւնը պապին ամենեւին չվայշելին ետեւ՝ մեծապէս ալ վնասակար է իրեն հոգեւոր իշխանութեանը. մէկ մը իրաւամք փար կզարնէ պապին մարմնաւոր կառավարութիւնը, եւ անոր մեծամեծ պակասութիւնները դուրս կհանի. մէկմ'ալ կդառնայ խորհուրդ կուտայ որ Հռոմ քաղաքը պապին մարմնաւոր իշխանութեանը հնագանզի ու հանդարտ կենայ:

Այն տետրակին դէմ գօրաւոր պատասխաններ տուողներ շատ եղան երոպացւոց մէջ, ինչպէս որ ըսինք, երկու կողմէն եւս: Մէկ կողմէն՝ պապն ու պապականները անիծեցին, նզովեցին ու մերժեցին տետրակին խօսքերը, որովհետեւ մէջը ըսուած էր թէ Հռոմ քաղաքը պապին համար բաւական է, Առուսնիա նահանգը թող ազատի ձեռքէն. միւս կողմէն ալ ուղիղ զատաստան եւ արգարութիւն սիրող անձինք պախարակեցին: վար զարկին նոյն տետրակը, որովհետեւ պապին իշխանութիւնը առաջ չափազանց կբարձրացընէր, եւ յետոյ կրողէր որ Առուսնիան առնուի ձեռքէն ու Հռովմը միայն զերի մնայ պապին:

Ցայտնի բան է թէ մենք ալ այս վերջիններուն կարգէն եմք. եւ որպէսզի մոքերնիս լաւ հասկըցընեմք մեր ընթերցողաց, կուզեկմք այս տեղս պարզ եւ ընդհանուր տեղեկութիւն մը գնել պապական իշխանութեան վրայ:

Պաս բառը արեւելեան լեզուաց մէջ մեծ հայր կնշանակէ, ինչպէս նաև մեր աշխարհառառին մէջ. մէկ քանի լեզուաց մէջ ալ հայր կնշանակէ, ինչպէս պապա բառը տաճկերէն, եւ փափակ՝ երոպական շատ լեզուներով:

Այս սիրոյ եւ մեծարանաց անունը տուին առաջին քրիստոնեայ Ցոյնք իրենց եպիսկոպոսներուն ու առաջնորդներուն. յետոյ սովորութիւն ըրին նաև հասարակ քահանաներուն տալու, եւ անկէց մտու Տաճկաց մէջ փափակ ըսել ամենայն քրիստոնեայ քահանայից, ինչպէս որ Առուք ալ մինչեւ ցայժմ փօփ կրտեն քահանային ռամկօրէն: Երբեմն մինչեւ գալիքներուն կամ աթքացուներուն եւս պապ ըսուածք կայ, ինչպէս որ կիլիայեն նաև պապական հեղինակները, եւ յանուանէ Բարոնիոս կարդինալը:

Բայց մասնաւոր կերպով սովորութիւն եղաւ իններորդ դարուն մէջ՝ պապ անունը տալ հին ատենի չորս գլխաւոր պատրիարքներուն, այսինքն Աղեքսանորիոյ, Հռովմայ, ԱՅտիքայ ու Երուսաղեմի պատրիարքաց:

Խոկ երբոր աթքապետութեան գոռող հոգին սկսաւ ամիլ Հռովմայ եպիսկոպոսաց սրախին մէջ, ետեւ եղան որ պապ անունը իրենց միայն տրուի. եւ այս բանը ժողովով հաստատեց խրոխան եւ սուկալին Գրիգոր է, 1073-ին, այնպիսի ժամանակ որ Հռովմայ եպիսկոպոսաց մարմանաւոր իշխանութիւնը քանի զնացեր մեծցեր էր, եւ իրենք հոգեւոր եւ մարմանաւոր նոխութիւնները մէկտեղ խոռներով՝ մինչեւ թագաւորներու կիրամայէին, եւ նոցա հպատակներուն վրայ կտիրէին:

Պապ անունին պէս իրենց սեպհականեցին Հռովմայ եպիսկոպոսունք նաև հայր սուրբ և Արքութիւն ձեր պատուանունները, որ ոչ միայն հին ատեն ամենայն քահանայից եւ կրօնաւորաց կտրրուէին, այլ եւ մինչեւ ցայժմ արեւելեան շատ ազգաց մէջ, ինչպէս նաև մեր ազգին սովորութիւնն է: Իններորդ դարուն եսթերն անզամ Գրիգոր Ա. պապը՝ Կոստանդնուպոլոյ պատրիարքին զրած համակին մէջ Ձեր Արքութիւն կրտէ անոր. բայց Գրիգոր է պապը այս պատուանունն ալ իրեն սեպհականեց, եւ հրաման հանեց որ իրեն միայն հայր սուրբ ըսեն՝ ոչ միայն ժողովուրդներն ու մեծամեծները, այլ եւ թագաւորները, եւ միայն իրեն ոորը համբուրեն ամենքն ալ: Այս բա-

նին նշմարտութեանը կիլկայէ նաև Բարոնիոս կարդինալը իւր գրուածոցը մէջ:

Մեր օրերն անզամ զարմանալի դիպուած մը պատահեցաւ՝ յորում յայտնի եղաւ թէ Հռովմայ պապերը ինչպէս սաստիկ կպահանցէն այսպիսի ունայն եւ գոռող տիտղոսները իրենց համար: Հռովմէական ոռւս (կամ ոռթեն) քահանային մէկը զիր զրելով Քաղջէացոց պատրիարքին, վերնազրին մէջ լստիներէն դրեր էր Արքութիւն Ձեր բառը, այն նամակը Հռովմայ քրոփականտային ձեռքն որ ընկաւ՝ խորյոն բանադրանաց թուղթ զրեց քահանային թէ ինչպէս յանդգներ է պապին սեպհական եղած պատուանունը ուրիշ եպիսկոպոսի տալու: Ե՞նչ ծիծաղելի պահանջմունք:

Այսպիսի յափշտակեալ պատուանուններէն են պապին զերազոյն յահանայակէս, զրովս եկեղեցոյ Քրիստոսի, վոխանորդ Քրիստոսի ըսուփը, եւ սոցա նման բացարձակ եւ ամբարտաւան խոշոր խոշոր ածականները: Բայց մենք անունները մէկդի ձգեմք, իշխանութիւնը նայիմք թէ որչափ է, ուսկից առած է եւ ինչպէս կրբանեցընէ պապը:

Թէ որ իրեն ու իրեններուն հարցընեմք, պատախան կուտան թէ պապերուն իշխանութիւնը ատուածային իրաւամք տրուած է իրենց իմերայ ընդհանրական եկեղեցւոյն Քրիստոսի, ուստի եւ անսահման իշխանութիւն է Աստուծոյ իշխանութեանը նման, եւ ոչ միայն հոգեւոր իշխանութիւն է՝ այլ եւ մարմանաւոր:

Բայց մենք սուրբ Աւետարանին մէջ ու եկեղեցական պատմութեանց մէջ նայիմք թէ նշմարիտ է այդ կարծիքը թէ սուտ: Գիտեմք որ ոչ միայն կաթոլիկ չեղող ազգաց աստուածաբանները, այլ եւ նոյն խոկ կաթոլիկներուն մէջէն շատ աստուածաբանները, այն աստուածաբանից մէջ ալ զիտունները, յայտնապէս ցուցուցած են թէ պապերը յանիրաւի այնքան մեծութիւն եւ իշխանութիւն կծախտէն: Խոկ մեք որ սուրբ Աւետարանը կճանշնամք լրւաւոր աղբիւր ամենայն կրօնական նշմարտութեանց, նախ հոն նայիմք, խորյոն կգտնեմք հետագայ նշմարտութիւնները ամենապարզ կերպով հաստատուած. այսինքն թէ

Նախ, Քրիստոս Տէրն մեր երկրիս վրայ իրեն մասնաւոր փոխանորդ կամ յաջորդ չունի, այլ ինքը պիտի թագաւորէ մինչեւ դատաստանին օքք:

Նրկորդ, Քրիստոս Տէրն մեր ինքը միայն է իւր եկեղեցւոյն հիմը, զլուխը, քահանայապեար, հովուապեար, տէրն ու վարդապեար:

Երրորդ, Առաքեալներն ամէնքն ալ մէկմէկու հաւասար էին. մէջերնէն մէկը չկար որ միւսներուն վրայ իշխանութիւն առած լինէր. ուստի եպիսկոպոսներն ալ իբրև յաջորդք առաքելոց՝ հաւասար են իրարու, եւ մէկը չկայ մէջերնին որ Աստուծմէ զրուած լինի զլուխ ընդհանուր եկեղեցւոյ:

Չորրորդ, Առաքեալք հրաման չունէին աշխարհական իշխանութիւն կամ ժամանակաւոր տէրութիւն բանեցընելու. ուրեմն իրենց յաջորդներն ալ հոգեւոր իշխանութիւն միայն պիտի ունենան. եւ ոչ մարմաւոր:

Այս չորս ճշմարտութիւններ ալ մի առ մի բացատրեմք համառօտ ու պարզ խօսքերով:

Ա. Քրիստոս Տէրն մեր ինքը կթագաւորէ երկիխ վրայ անմիջական իշխանութեամբ, եւ փոխանորդ ունենալու կարօտ չէ: Հրեշտակը Որդույն Աստուծոյ մարդեղութեան աւետիսը սրբոյ Կուսին տալու ատեն՝ ըստ. „Եւ բազաւորեցէ իմերայ տանն Յակովքայ իշաւիտեան, եւ թագաւորութեան նորա վախճան մի լիցի“ (Դուկ. Ա, 52—53): Թէ որ ինքը կրնայ թագաւորել, իրեն տեղը փոխանորդ ինչ հարկաւոր է:

Ինքն իսկ Քրիստոս ըստ իւր աշակերտացը՝ երկինք վերանալին առաջ. „Խնաւասիկ և ընկ ձեզ եմ զամենայն առուր մինչեւ իկաստարձ աշխարհի“ (Մատթ. ԽԸ, 20): Ինչնու Հըստ թէ այսուհետեւ իմ տեղս փոխանորդ ճանչցէք զՊետրոս եւ անոր յաջորդները:

Պողոս առաքեալ կըսէ յայտնապէս. „Յիսուս Քրիստոս մեռաւ եւ յարեաւ, զի մեռելոց եւ կենդանաց առհասարակ տիրեսցէ“ (Հոռվմ. ԺԳ, 9): Եւ զարձեալ, „Յիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նոյն եւ յափառեանս“ (Եքր. ԺԳ, 8): Ինչնու չըսեր թէ երեկ (այսինքն առաջ) անձամք կթագաւորէր իւր եկեղեցւոյն վրայ, իսկ այսօր եւ այսուհետեւ իրեն փոխանորդներուն ձեռքովը կթագաւորէ:

Պապերը եւ պապականք այնչափ մոռցեր են այս ճշմարտութիւններ որ մտքերնին դրած են թէ Քրիստոս իւր եկեղեցւոյն կառավարութիւնը պապին, եւ միայն պապին յանձնած է. ուստի եւ համարձակեր են մինչեւ ըսելու թէ

պապն է բազաւոր բազաւորաց եւ կայուրաց, փոխանորդ Աստուծոյ իվերայ երկրի, եւ արեթ աստուծու, ինչպէս որ կըսէ նաև Ֆերրարին իրեն աստուածաբանական բառարանին մէջ:

Բ. Քրիստոս Տէրն մեր միայն է բացարձակ հիմն, զլուխ, հովիս, քահանայապեա, տէր եւ վարդապեա եկեղեցւոյ: Պողոս առաքեալ կզրէ Կորնթացւոց թէ „Ազդ եղեւ ինձ վասն ձեր, եղ՝ բարք, թէ հակառակութիւնք են իձեզ: Եւ արդ ասեմ իսկ, եթէ իւրաքանչիւր ոք իձենց ասէ. Ես Պողոսեան եմ. Եւ միւսն՝ եթէ Ես Ապողոն՝ սեան, Եւ միւսն՝ եթէ Ես Կեփայեան, Եւ միւսն՝ եթէ Ես Քրիստոսեան: Իսկ արդ բաժանեալ ինչ իցէ Քրիստոս: Միթէ Պողոս իխաչ եղեալ, իցէ վասն ձեր, կամ յանուն Պողոսի մկրտեցաւուրուի... Ոչ ապաքէն մարմաւոր էք, Եւ ըստ մարդկան զնայք: Իսկ արդ ովէ է Պողոս կամ ովէ Ապողոս... Ես տնկեցի, Ապողոս զուր ետ, այլ Աստուած անեցոյց. այսուհետեւ ոչ այն ոք ինչ է որ տնկեացն, Եւ ոչ այն որ զուրն ետ, այլ որ անեցոյցն Աստուած: . . . Հիմն այլ ոչ ոք կարէ զնել քան զեղեալն, որ է Յիսուս Քրիստոս: . . Այսուհետեւ մի ոք պարծեացի իմարդկանէ (կամ իմարդիկ). զի ամենայն ինչ ձեր է, եթէ Պողոս, եթէ Ապողոս, եթէ Կեփաս . . . ամենայն ինչ ձեր է, դուք Քրիստոսի“ (Ա. Կորնթ. Ա, 11—13, Գ, 4—11, 21—25):

Այս խօսքերուն ինչ քաշքրշած մեկնութիւններ ալ ուզէ մէկը տալ, անկարելի է որ կարենայ ուրանալ թէ Քրիստոս, Եւ միայն Քրիստոս է բացարձակ զլուխ ընդհանուր եկեղեցւոյ. ոչ Կեփաս (Պետրոս), ոչ Պողոս եւ ոչ Ապողոս, ուստի եւ ոչ նոցա յաջորդները:

Պապականք կցանան հաստատել թէ Եկեղեցւոյ հիմը Պետրոս առաքեալն է, Եւ իրենց խօսքին ապացոյց կառնուն Աւետարանին մէջ Քրիստոսի Տեառն մերոյ ըսածը թէ „Դու ես զիմ, Եւ իմերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ“ (Մատթ. ԺԶ, 18): Բայց երբոր կտեսնեն Պողոս առաքելոյն խօսքը թէ „Շինեալք իմերայ հիման առավելոց եւ մարգարեկից, որոյ է զլուխ անկեան Քրիստոս Յիսուս, յորում ամենայն շինուածն յօդեալ եւ պատշաճեալ՝ ամէ իտամար սուրբ տերամբ, յորում եւ զուր ընդ նմին շինիք իբնակութիւն Աստուծոյ հոգւով“ (Եփես. Բ, 21—22). Ինչպէս չեն ուզեր հասկըսալ թէ Պետրոսի առաքելոյն վիմ ըստիւր

եզական յատկութիւն մը չէ, այսինքն միայն իրեն համար չէ, այլ ամենայն առաքելոց եւ մարգարեից վարդապետութեանը համար է. իսկ բուն վեմը, այսինքն եկեղեցւոյ շինուածքին հիմք Քրիստոս է: — ԽԵՇափէս չեն լեթ նոյն իսկ Պետրոս առաքելոյն ըսածը թէ „Դուք ՚իբրեւ զվեմս կենդանիս շինիք տաճար հո-՝ գեւոր. քանզի կայ իսկ իզրի, եթէ ահաւա-՝ սիկ դնեմ իմիոն վեմ ընտիր՝ զրուխ անկան ՚պատուական, եւ որ ինա հաւատասցէ՝ մի ա-՝ մաշեսցէ“ (Ա. Պետր. Բ, 5—6): Եւ թէ ով է այն վեմը՝ Պօղոս առաքեալ կցուցընէ յայտ-նապէս ըսելով. „, եւ վեմն էր ինքն Քրիստոս“ (Ա. Կորնթ. Ժ, 4): ԱԾկէց ալ առաջ՝ ինքը Քրիս-տոս տէրն մեր վեմ բառը խորհրդական մըտ-քով իրեն վրայ կառնու ու կրսէ. „, Որ անկցի իմերայ վիմիս այսորիկ՝ Փշրեսցի, Եւ յոյր վե-րայ անկցի՝ հոսեսցէ զեա“ (Մատթ. ԽԱ, 44):

Պապականք կրսեն թէ ընդհանուր եկեղեցւոյ մի միայն զլուխը պապն է. բայց Պօ-ղոս առաքեալ պատասխան կուտայ թէ „Զա-մենայն ինչ հնազանդ արար իներքոյ ոտից նորա, եւ զնա եղ զրուխ իմերայ ամենայն իրեն եկեղեցւոյ, որ և մարմին նորա“ (Եփես. Ա, 22—23):

Պապականք կրսեն թէ պապն է հովուա-պետ կամ Գերազոյն հովիւ եկեղեցւոյ, եւ չեն պատկառիք Եթրիստոսէ՝ որ կհաստատէ թէ „Ես եմ հովիւն բաշ . . . Եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ: Ոչխարք իմ ձայնի իմում լսեն եւ զինի իմ զան: Ոչ ոք կարէ յափշտակել զնոսա իմեռաց իմոց: Հայրն իմ ետ իմա զնոսա“ (Յովի. Ժ, 14, 16, 27—29):

Եւ Պօղոս առաքեալ կրսէ. „, Աստուած խա-ղաղութեան որ ենան իմեռելոց զնովիւն հօսից զմեծն արեամբ յաւիտենական ուխտին, զՏէր մեր Յիսուս“ (Եբր. ԺԳ, 20):

Պապը ինքինքը միայն կանուանէ յահա-նայակէ. բայց Պօղոս առաքեալ կրսէ. „, Քրիս-տոս ոչ եթէ անձին ինչ շուք եղ լինել յահանայա-կէ, այլ որ խօսեցաւն առ նա՝ թէ Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ“: Որպէս եւ իմիւ-տումն ասէ. „, Դու ես յահանայ յահեւան ըստ կարգին Մելքիսեդեկի“ (Եբր. Ե, 5—6):

Պապականք մոքերնին զրած են թէ պապն է անսխալ ուսուցիչ հաւատոյ. եւ չեն լեթ Քրիստոսի ըսածը թէ „, Բայց զուք մի զոք կր-չէք վարդապետ, զի մի է ձեր ուսուցիչ, եւ

ամեներեան զուք եղբարք էք: Եւ մի կոչիցիք ուսուցիչք, զի ուսուցիչ ձեր Քրիստոս է“ (Մատթ. ԻԳ, 8—9): Եւ դարձեալ, „, Դուք կոչէք զիս վարդապէտ եւ ՏՀ, եւ բարւոք ասէք, քանզի եմ իսկ“ (Յովի. ԺԻ, 13):

Գիտեմք որ այս ամենայն վկայութեանց զէմ պապականք մէկ պատասխան մը միայն ու-նին, եւ զայն կրողեն կրկնել անդադար. այս-ինքն թէ աներեւոյք զլուխ, քահանայապետ, հիմն, հովիւ եւ վարդապետ եկեղեցւոյ Քրիս-տոս է, բայց երեւելին պապն է: Բայց մեք կը-հարցընեմք իրենց թէ այդ զանազանութիւնը Աւետարանին որ տեղը զրուած է, կամ թէ սրբոց Հարց մէջէն ով ըսեր է այդ բանը, կամ ընդհանուր սուրբ ժողովներէն որը հաստատեր է: Եւ ինչ հարկ է որ Եկեղեցին Քրիստոսի երեւելի լինելուն պատճառաւ՝ մէկ երեւելի զլուխ եւս ունենայ անպատճառ աշխարհին վրայ: Եթէ Քրիստոս տէրն մեր հարկաւոր ճանչնար այս բանս, միթէ չէր ըսեր գոնէ մէկ անզամ՝ թէ իմ փոխանորդս կամ յաջորդս պա-պը պիտի լինի երկրիս վրայ:

Գ. Երաւ է որ ըսաւ Քրիստոս առաքելոց թէ Ով որ ձեր խօսքը մտիկ ընէ, իմ խօսքս մտիկ ըրած կիմնի. Նմանապէս իշխանութիւն տուաւ նոցա կապելու եւ արձակելու, եւ իւր ոչխարները հովուելու. բայց տեղ մը ըսաւ արդեօք թէ այդ իշխանութիւնները պապէն մի-այն առէք ու միայն պապին հրամանովը բանեցուցէք: Երաւ է որ Պետրոս առաքելոյն ըսաւ Քրիստոս, „, Դու ես վէմ. — Արածեա զոչխարս իմ. — Զոր արձակեսցես յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս“. բայց այս խօսքերը սուրբ Հարք միշտ հասկըցած են ամենայն առաքելոց ըս-ւած իդէմս Պետրոսի. վասնզի կտեսնեն որ յիրաւի նոյն եւ նոյնպիսի խօսքեր ամենայն առաքելոց ըսեր է Քրիստոս, եւ բնաւ երբէք չէ ըսած Պետրոսի թէ զու միայն ես վէմ, զու միայն ես հովիւ, զու միայն ես քահանայա-պետ, զու միայն ես հիմն, զու միայն ես ու-սուցիչ, զու միայն ես տէր եւ զլուխ ամենայն առաքելոց, զու միայն ես իմ փոխանորդս, եւ քեզի պիտի հնազանդին առաքեալները, քու յաջորդացդ ալ պիտի հնազանդին առաքելոց յաջորդները:

Ընդ հակառակն, օր մը առաքեալները վէճ բացին իրարու հետ թէ մէջերնին մէծը ով է. Յիսուս նատաւ, քովը կանչեց զանոնք ու ը-

ուու. Թէ որ մէկը կուզէ առաջին լինել, թող ամենէն յետին եւ ամենուն սպասաւոր լինի. „, եթէ ոք կամի առաջին լինել, եղիցի ամենեցուն կրտսեր եւ ամենեցուն պաշտօնեայ“ (Մարկ. Թ, 32—35):

Աւրիշ անզամ մը Յովհաննէս աւետարանիչ եւ Յակոբոս առաքեալ խնդրեցին Եթրիստոս։ որ թագաւորութեան ժամանակը՝ իրենցմէ մէկը Քրիստոսի աջ կողմբ նստի, միւսը ձախ կողմը. այս բանիս վրայ առաքեալները նեղացան, ոչ թէ անոր համար որ իբր թէ անով Պետրոս առաքելոյն պատիւր յափշտակուած կիներ, հապա անոր համար որ հաստատ զիտէին թէ իրենց մէջ մեծ կամ պզտիկ չկայ, այլ ամենքն ալ հաւասար եղբարք են, եւ իրենց մեծը Քրիստոս է միայն։ Տէրն մեր ալ անոնց կարծիքը հաստատեց ու ըստ. Գուք ալ զիտէք որ զանազան ազգերը մէկմէկ իշխաններու ձեռքով կկառավարուին, եւ նոցա տիրապետութեանը տակն են. բայց ձեր մէջ այնպէս պիտի չինի. ձեր մէջէն ով որ մեծ լինել ուզէ՝ թող ամենուն ծառան լինի, եւ ով որ ուզէ առաջին լինել, ամենէն յետին լինի։ Ինչպէս որ նաեւ Որդին մարդոյ (Քրի-

տոս) անոր համար չեկառ աշխարհք որ ծառայութիւն ընդունի, հապա անոր համար որ ինքը ուրիշներուն ծաղայէ, եւ կեանքը դնէ ուրիշ շատ մարդկանց փրկութեանը համար (Մարկ. Թ, 35, 45):

Այս խօսքերը լսողն եւ ուղիղ հասկրեալ ուզողը՝ ինչպէս կրնայ ըսել թէ Պետրոս առաքեալ միւս առաքելոց մէծն է, զլուխն է, իշխանն է. կամ թէ պապը՝ իբրեւ յաջորդ Պետրոսի՝ միւս առաքելոց յաջորդներուն մէծն է, զլուխն է, skrā է։ Ի՞նչպէս կրնայ կրսեմ այս բանը պեղել՝ առանց Աւետարանն ուրանալու։

Եթէ այսպէս գիւրաւ կներքուի պապին զիսաւորութիւնը, եւ յայտնապէս կցուցուի թէ յափշտակութիւն է իրեն ըրածը՝ երբոր կուզէ ուրիշ մասնաւոր եկեղեցեաց վրայ տիրապետել, որչափ եւս առաւել անտեղի է կարծելը թէ պապը իրաւոնք ունի ժամանակաւոր իշխանութիւն ունենալու, կամ թէ ունեցեր է ատենով այսպիսի ժամանակաւոր իշխանութիւն, եւ այսուհետեւ ալ պէտք է ունենայ։

Այս մասին վրայ ալ յաջորդ ամսաթերթին մէջ կխօսինք։

Ա.Ռ.Ա.Կ

ԱՐԺՈՒԽԻ ԵՒ ՄԵՊՈԽ.

Երանի որ իհանդէս նահատակի քաջութեան. Քանզի եւ այս նըմին խրախոյս է համբուն Զի վկայ գործոցն ունի զաշխարհն ամենայն։ Բայց օրհնեալ եւ որ ցածուն եւ թաքուն ձրզնի անխոնց եւ վաստակէ անդադար, եւ ոչ ունի ակրն պատուոյ եւ փառաց, Այս միայն փոյթ է նորա, սոյն մըխիթար, Զի բոլորիցն իցէ օճան միշտ բարեաց։

* * *

Տեսեալ գոռոզն Արծուի երեմն ըզՄեղուն Զի տաղտապեալ յածէր կոծէր ըզծաղկօք, Ասէր ցընա պըշըրելու։

Զի եղկելի թրւիս ինձ դուն

Հանդերձ այդքան ջանիւդ այդքան քո խելօք։ Համան ողջոյն ծեփս հարկանէք բովանդակ Հազարաւորք իմի գրնդեալ խուն փեթակ. Խոկ ապա ով որ ծանիցէ զքո վաստակ։

Ես չիմանամ բնաւ արդարեւ թէ որպէս Զամբս բազումը խոնչիցի ոք անդուլ, եւ իմերջէ իւ կրնքիցէ զիւր հանդէս, Զոյգ բոլորից անյայտ մանուամք եւ զանիուլ։

Քանին է խրտիր ընդ իս եւ ընդ քեզ,

Մինչ սաւառնիմ ես շառաչողը թեւօք

Եւ զնամ քերեմ ընդ ամպօք,

Զիշխնեն յանէս թրոչունք յերկրէ վերանալ,

Հովիւք անքուն հրսկեն հօտիցըն խաշանց.

Զիշխն այծեամն իդաշտ արձակ սըրանալ,

եւ ոչ կըքրել երեք ընդ իս ինախանձ։ —

Ասէ մեղուն. Կեցցես յաւերժ զու փառօք,

եւ ճոխասցիս Արամազդայ պարզեւօք.

Ես իւլատակ ծընեալ բնաւից օգտակար

Ոչինչ հոգամ զիմս ինըոչակ տալ զանուն.

Բըմիճքըն մեր զայս տան ինձ շատ մըխիթար

Զի եւ իմոյն է անդ կաթիլ մի մեղուն։

ԳՈՒԱ.ՕԳ.

ՍՈՒՐԲ ՀԾՈՒՓՍԻՄԵԿ ԿՈՅՑ

ԵՒ

ՎԿԱՅԱՐԱՆ ՆՈՐԱ.

Մեր ազգին ցանկալի տօներուն մէկն է սրբոց Հոխիսիմեանց տօնը, եւ հոչակաւոր ուխտատեղիներուն մէկն է իրենց հոյակապ վկայարանը։ Աքանչելի քաղցրութիւն մը կի-

մանայ սրտին մէջ հեռաւոր աշխարհքէ եկող ուխտաւոր Հայը, երբոր կերթայ այն մեծ վը-կայունոյն իբրեւ մօր սիրելոյ խոնարհ շի-րիմը՝ երեսի վրայ ընկած կհամբուրէ, ու յե-



Տաճար Սրբոյն Հոխիսիմեայ.

տոյ երանելոյն Կոմիտաս կաթուղիկոսի գերեզմանին վրայ կեցած՝ ուրախութեան արտասուօք կիրկնէ անոր սիրուն շարականին խօսքերը։ Ինչեր կանցնին այն միջոցին ազգաւէր ու շերմեռանդ ուխտաւորին սրտէն. ինչպէս կթոշի կերթայ միտքք՝ ասկէց հազար հինգնարիւր տարի առաջ պատահած դէպքերը աշքին առջեւը բերելու. այսինքն սրբոյն Հոխիսիմեայ արեւմուտքէն արեւելք երթալը, Տրդատայ պէս սէզ թագաւորի մը բարոյապէս յաղթելը, եւ միայն մարմնով անկէց նահատակուելէն ետքը, իսր սուրբ գերեզմանին նոյն թագաւորին ձեռքովը փորուիլը. անոր ամբիծ մարմնոյն Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի սուրբ ձեռօքը ամփոփուիլը. նորա կիրովն ու

յետոյ սրբոյն Սահակայ, երկու հարիւր տարի ետքն ալ Կոմիտաս կաթուղիկոսի կնքովը կընքուիլը, եւ այլն։ Ասոնք միտքը բերելով աւելի կբորբոքի ուխտաւորին սիրտը անոյշ շերմեռանդութեամբ առ շնորհալի նահատակն, եւ ակամայ կբաժնուի անոր երջանիկ հաւատարանէն։

Հոխիսիմեանց վկայարանը մէկ վերսթի չափ հեռու է սուրբ եջմիածնայ վանքէն։ Տեղը նոյն տեղն է ուր որ իրենք նահատակուեցան, ինչպէս որ Սգաթանգեղոս կպատմէ, թէպէտ եւ եկեղեցին սրբոյ Լուսաւորչին ու Տրդատայ կանգնածը եւ սրբոյն Սահակայ նորոգածը չէ, այլ Կոմիտաս կաթուղիկոսին շինածն է 618-ին։ Լուսաւորչայ կանգնած վկայարանը 80 տա-

Կոմիտաս կաթուղիկոսին արձանագիրը մինչեւ ցայծմ կեցած է եկեղեցւոյն արեւմտեան դրան կամարին վերի ծայրը՝ սեւ քարի վրայ ալսած գրուած.

ԵՍ ԿԱՄԻՑԱԱ ԵԿԵՂԵՅՎԱՊԱՀ ԱՐԲԱՅ ՀՈՒՓՈՒՄԵՒ,
 ԿՈՐԳԵՅՎԱՅ ՅԱԹՈՈՒ ԱՐԲԱՅԵ ԳԲԻԴՈՐԻ,
 ԻՆ ՀԱՅ-ԼԵՅ ՕՑԱԽՈՐ ԱՌԵՈՅ ԱԿԱՅԱՅ ՋԵՎՈՐ:

Բայց այն երանելոյն ջերմելանդութեանը
եւ հոգեանձար բանատեղծութեանը աւելի
գեղեցիկ եւ անմուանալի լիշտանի է այն հրա-
շալի շարականը որ եկեղեցին շինած ժամա-
նակը շարադրեց, եւ որոյ սկիզբն է „Անձինք
նուիրեալք սիրոյն Քրիստոսի“: Խոկ ինքը Կո-
միտաս կաթողիկոս թաղուած է եկեղեցւոյն
բեմին ղիմացը, ղասին մէջտեղը. բայց վրան
ձգուած քարը մեծ եւ գեղեցիկ է՝ առանց ա-
նուան կամ տապանազրի: Անոր քովը պատ-
կառանօք կեցած երեք վարդապետք երգեցին
անցեալ տարի Անձինչը, եւ երանի ըստն սըր-
բոյ կղմիածնի ճգնազգեաց Հարց միաբանից

⁽⁵⁾ „Զի կարի ցած և մքին եր շինուածն զոր շինեալ
եր սրբոյն Սահմակա նայրապետի Հայոց կարողիկասոփ,
որդուն սրբոյն Ներսանի^ւ։ Ալըքնա։

որ ամէն տարի սրբոց Հռիփսիմեանց օրը կերթան այն ցանկալի եկեղեցւոյն մէջ փառաւոր հանդիսիւ տօնախմբութիւնը կիառարձ:

Այս տեղ դրուած պատկերին տեսքը առ-
նուած է եկեղեցւոյն արեւելեան կողմէն, ա-
նոր համար զանգակատուեթ չերեւնար՝ որ
արեւմտեան դրանը վրայ կամարակապ քարէ
սիւներով շինուած է: Ներսի կողմը բարորմին
անսին է եւ շատ գեղեցիկ ճարտարապետու-
թեամբ քարձը եւ պայծառ յօրինած, թէպէտե
տեղ տեղ նորոգութեան կարօւ:

Սբոյն Հռիփսիմեայ գերեզմանը աւագ սեղանոյն բեմին տակն է՝ կամարաշշեն փոքրիկ մատուռի մէջ, որոյ դուռը հիւսիսային դասին մէջէն է, եւ անկէց երեք աստիճան քարէ սանդուխով վար կիշնան ուխտաւորք՝ սրբունոյն տապանը համբուրելու։ Պատին մէջ տապանէն երկու թիզ վեր՝ խորշ մը կայ, յորում ձեռնաշափ քար մը դրուած է, եւ կըսուի աւանդութեամբ թէ սրբունոյն քարկոծուած տեղին քարերէն է՝ սուրբ Լուսաւորչայ ձեռքովն ընտրուած ու պահուած։ Տապանին երկայնութիւնը յիրաւի՝ ինչպէս որ կըսէն մեր պատմագիրները՝ ինը թիզէն ոիս մը աւելի է:

Եկեղեցւոյն այլ եւ այլ ժամանակ նորոգող բարեյիշատակ անձինքն եղան նախ՝ երանաշնորհ Փիլիպառոս կաթոլիկոսը հազբակեցի (1653-ին), որոյ գերեզմանը հիւսիսային դասին մէջ է. յետոյ (1790-ին) Գուլկաս կաթոլիկոսը կարնեցի՝ արդեամբք Խաչիկ իշխանի Զեթլումեան, որ Նոր-Զուղայէն Հընդկաստանի Կալիաթա քաղաքը զնացեր եւ հոնելիքնալի եղեր, ինչպէս որ զանգակատան վըրայի արձանագրութենելու աստիճան:

Վանքին հողաշեն բարձր պարիսպը քառակուսի է՝ 1776-ին շինուած՝ Մկրտիչ եպիսկոպոսին արդեամբը. իսկ հին վանատունը գրեթե աւրուած լինելով, այժմ արեւմտեան դրանը մօտ բազմարդիւն Մկրտիչ վարդապետին ջերմեռանդ աշխատասիրութեամբը նոր վանատուն եւ հիւրանոց շինուելու մօտ է:

Վանքը մեծ եւ գեղեցիկ այսի ունի՝ հանդերձ բարեհամ ջրով. եւ անոր արեւմտեան ծայրը կիյնայ բուն Հոփիսիմեանց Հճանին տեղը, ուր ըստ աւանդութեան փոքրիկ եկեղեցի եւս կայ եղեր ատենով. իսկ այժմ այն եկեղեցւոյն պատերուն հետքը հազիւ կերեւայ՝ գետնին զրեթէ հաւասար քամուուած:

Ա. Թ Կ Ո Ւ Ս Ա Ն

Հ Պ Ի Փ Ս Ի Ս Ե

«Մայր իմոյ հոգւոյս կուտարեամք.»

ԹՈՐԵՆ.

Գարնան վարդերուն մեր բոսրագեղ
Ըզմայլեցուցիչ բուրմանց հետ մէկտեղ՝
Հասաւ, Հոխիսիմէ, ինձ քոյդ յիշատակ,
Ու լրցաւ սըրտիկս հոտովդ անուշակ:

Պահղըխտիս ոսկերքն ու լանջ ել իթունդ՝
Երբոր լրսեցի քո սիրուն Անունդ.
Պահ մը զիմ տըխուր շըրջակայս մոոցայ՝
Երբու Հայրենեաց թէ իծոց մրտայ:

Կարծեցի տօնիդ քո զերգ քաղցրալուր
Լրսել անդ հընշեալ բըլուր առ բըլուր.
Ու իբր իքո սուրբ թէ կացեալ գաւիթ՝
Լրսել զիմ եղբարցս օրհնութեան շըռինդ:

Կարծեցի տեսնել քո հասակակից
Հայունեաց կուսիցըն դաս հըրճուալից,
Խայտալ կուսանիդ իվեն յաղթութիւն՝
Օրով յաղթանակ կանգնեց կուսութիւն:

Կարծեցի տեսնել Սեղանոյդ վըրան՝
Մաղկիդ՝ նըւիրեն վարդեր ու շուշան,
Մաղկունք՝ ո՞ն թոռոնենք ծաղկանցն այն կարմիր
Չոր արեան ցօղով քով ոռոգեցիր:

Եւ իմ սիրու տրոփեց, քակուեցաւ լեզու,
Եղբարցս հետ խառնել ձայնիկս յալելու.
Հոխիսիմէ, գոչեմ, բայց աւաղ իմ ձայն
Օտար երկնի տակ ցըրուեցաւ ունայն:

Եւ ահա սըրտէս զընաց խընդութիւն ,
Կըտրեցաւ շըրթանցս ուրախ օրննութիւն .
Աչքերս հոսեցին ու զփունջն այն թացին
Չոր կապեր էի քո սուրբ խորանին :

Ո՞հ , թէ կընդունիս զեղբարց սիրտ ուրախ՝
Ա՞վ Կոյս , կընայիս եւ յիմ ախուվախ .
Արդեօք չես ցաւիր պանդըխտիս բաղդին ,
Որ լամ երբ երկիր խընդայ ընդ երկին :

Եւ ինչպէս չըլամ երբոր չեմ արժան
Պազնել ըգնրշխար քո եւ սուրբ Սեղան ,
Որ ցաւած աչքիս կաթի քո սուրբ եղ
Ու ցամքեցընէ զվըշտացս իմ հեղեղ : . . .


Այլ դուն թէ տաճար ունիս Հայաստան ,
Սակայն տիեզերք փառացդ է կայան .
Թէ ես հայրենեաց եմ աքսոր ընկած ,
Միթէ քո սիրոյդ եմ դուրս մընացած :

Ո՞ զքեզ աւելի կըսիրէ քան զիս ,
Ո՞ քեզ ամէն օր ինձ պէս ծունկ տալիս .
Ո՞վ քան ըզպանդուխտս իքեզ է կարօտ ,
Ո՞վ զայս դառն արտօսր հեղ այս առաւօտ : . . .

Ա՞խ . . . այս արցունքներս հասնէին քեզի ,
Ու չըչորեային ինողմն օտարի .
Հասնէին քեզի , ու կոյս բըբերուդ
Խցեցընէին նըշոյլ մի գրթուդ :

Արդեօք այն ատեն կըցընծայր ոզիս ,
Ու կըմոռնայի ըզցաւ պանդըխտիս .
Պանդըխտիս՝ ում չիք յերկրի մըխիթար ,
Ո՛չ զըխոյն՝ ըստուեր , ոչ սըրտին դադար :

ՓՐՈՒԿԻՍԿՈՍ-ՅՈՎՈՒՔ



ԿԱՅՄԱԿԱՆ ԱԿԱՏՈՐԻՈՅ.

Աւատիոյ այժմեան կայսրը այն վեհապետնեն է որոց կեանիքն վրայ աւելի զգալի կերպով կերեւնայ բազաւորական բազին ծանրութիւնն ու բերած նեղութիւնները։ Այս բարձր կենաց փորձը օսմ կանուխ սկսաւ նաև առնուլ։ Տասնուինը տարեկան էր երբ կայսերական զանն ելաւ։ Խոր հօրեղորդ՝ Ֆերդինան Ա. կայսեր յաջորդելով, 1849-ին դեկտեմբերի 2-ին։

Տերութիւնը խարխալեալ վիճակի մը մեջ գտաւ։ Մահառասանն ապամերած, Լոմպարդիան ու Վենիսիկ կայսերական լուծը բօրտփած, ու նոյն իսկ Աւատիոյ ոսք ելած՝ որ սահմանադրութիւն կարահանցեւ։

Երիտասարդ կայսրը արռան ելածին պէս ջանաց ժողովրդեան սիրոր հանդարտել։ Խոստացաւ կատարեալ ազատութիւն ու սահմանադրական կառավարութիւն։ «Համոզուած եմ քե ազատական կառավարութիւն մը հարկաւոր է, կրսկ, և քե այնու և միայն կարելի է տերութիւնը վերանորոգել։ Ճշմարիչ ազատութեան ու բարոր ժողովրդեան իրաւանցը և հաւասարութեան վրայ, բոլոր խաղաքացոց՝ օրինաց և առջեւ հաւասար լինելուն, ու օրէնսդրութեան՝ առ մեն խաղաքացոյ հաւասար իրաւունք ունենալուն և վրայ կեցած է տերութեան մը մեծութիւնը։ Այս կեր-

« պոլ կուզեմ ես կայսերութիւնը իւր առաջին փառ՝ ուացը հասցընել ու մեջի բազմարին ազգերը մեկ « սիր մեկ ողի ընել : »

Գևդեյիկ էին այս խոսմանեները, բայց կերեւայք բոլի խորհրդականները շրովուցին որ նորբնիր կայսր խոսմանը վրայ կենայ, մասնաւն քէ խնի մը հակառակ գործոց ալ ձեռք զարնել տոփին իրեն, որով զլուխ վերուցած ազգերուն ապատամբութիւնը իշաւացի երեւան։ Բայց Ռատեցիին բազմափորձ բազուրեանը առջեւ չկրցան դիմանալ Լոմպարժիան ու վեճեցիկ։ Մահաներն ալ քեւ կայսերական գօրութիւնը խորակեցին, բայց և նոր մեծաղյն ուժոյ դիմաց ևկարացան. վասնի Ռուսաց կայսր Նիկողայոս Ա, օգնութեան հասաւ Աւասրիոյ, որ բոլորնին փնանալու ահազին վասնին զնիս ազատեց։

Այն մեծակիր բարեւարութեան՝ Աւասրի իւր երախտագիտութիւնը ցուցուց, և վերջի արեւելեան պատերազմին մամանակ միաբանեաւ Դաշնակցաց նետ ընդդեմ Ռուսիոյ. և այս պակասութիւնը երբ Աւասրի եւեսը զարնուեցաւ՝ Շվարցնպերի իշխանը պատասխան տուառ քէ Ասոր վրայ կեցած է Աւասրի անկախութիւնը։ Ըսէլ կուզեր քէ Ռուսիոյ իւր վրան ունեցած ազդեցութիւնը կորելու առիր կիմոնու Աւասրիան, զոր գտածին պէտ նայեցաւ որ տիախցըն։

Թիգէս կայսերութեան կործանման վասնգը անցաւ, բայց այն պատերազմնեներուն պատճառաւ ևերութեան զանձը մեծ կարօսութեան մէջ ընկաւ։ Հարկ եղաւ որ տուրելը կրկնապատիկ ու բառապատիկ ծանրանան. որով և ժողովրդոց զանգաներն ու դժկամակութիւնը տեղի սաստիացաւ։ Մահառանի և Խալիոյ ունեցած մէկիանի պատութիւնները վերցուեցան, ու ովք այն ընկնեալ ազգաց սրեւրուն մէջ կմրիար։ 1853-ին վիերուար ամսոյն մէջ փորձ մը փորձեցին կայսր սպաննելու. և թիգէս պատեցաւ, բայց խնի մը ապար կիանիր մեծ վասնի մէջ երեւան։

Կայսր 1854-ին, ապրիլի 24-ին ընտեղ իւր ինարանութիւն նյիսաբէր դիմունին, որ ծնած էր 1837, Սեպեմբերի 24-ին Պաւարիայի հասարակ դիմ մը. բայց այն միքրարութիւնն ալ տուով իւր դրանութիւնն ունեցաւ. վասնի առջնեղի դուսրը մեռան իշտ ատենին, ու մանկանասակ կայսրունին բարակցաւի հանիխպեցաւ։

Ժողովրդեան զանգաները լուեցընելու մժմով՝ կայսր իւր ամուսնոյն նետ մէկտեղ ելս նախ Մահառան, էսեն ալ Խալիոյ զաւաներն այցելութիւն ընելու. և իրանի շաս սէր ժամանակուրդներէն. վասնի քէ կայսրունոյն բազրաբարոյ վարմունիք և քէ նոյն խալ կայսեր ընթիւ ձիրելն, ընտանի բնութիւնը ու ժողովրդեան վրայ ցուցուցած վասնութիւնը՝ ամենուն սիրը իրեն կիառեկն։

Սակայն ժողովրդեան՝ մանաւանդ Խալացուց աւելութիւնը կայսեր անձին դիմ տէր, այլ նորա կա-

ռավարութեանը։ Ազատութեան ուրեմնուն տրին մէջ կեփէր, եւ ամենուն աշբ մէծ բուսով Փիկմոնիքի վրան էր, որուն Աւասրիոյ նետ 1849-ին քրած զինադադարեան ժամանակը կրնենար 1859-ին, մարտի 25-ին, ուստի եւ առջի պատութեան վեհծ կուզեր առնուլ։ Խալիոյ ազատութեան ժամեր հասած էր։

Դադրիան օգնեց իւր դաշնակցին ու Խալացիի ազատութեան դրօք կանգնեցին։ Մերկոնիք իշխանը, որ կայսերութեան մեծ խորհրդականն էր, տեսաւ այն ազատութեան յաղբանակը ու այնպէս փակեց աշուրներ։ Եւ կայսր շատ զաւեցաւ նորա մահուանը վրայ, բայց անկեց ալ աւելի ոլլաց վեց պատերազմներուն կրուսր, որով Լոմպարժիան ձեռքին էլաւ. անկեց ալ աւելի զաւ տուառ իրեն Աւասրիոյ զինուորական համբաւոյն կրուսր, մահաւանդ որ վերջի հակառամարին էկեր էր անձամբ առաջնորդելու և իւր զօրաց յաղբութեանը վկայ լինելու։ Այն դաշեւր որ տար սարի առաջ ականատես էկեր էին Աւասրիական բանկին Ռատեցիին ձեռնով քած յաղբութեանցը, այն դաշեւր տեսան յաղբուած ու ընկնեալ ազգին փառաւոր ազատութեան ու յաղբանակելը։

Վիլլաֆրանկայի հաւատութեանն էտեւ կայսր նորանոր խոսմունեներ քառ. վասնի նանցաւ քէ Լոմպարժիոյ պատելին էսքը՝ Խալիոյ իւր ձեռքին տակ մնացած մասը ուրիշ կերպով չկրնար բանուիլ՝ բայց երե իրենց վրայի լուծք թերեցընելով։ Բայց դեռ այն լուծին թերենալուն նշան մը տէսնուեցաւ. ընդհակառակն այն խեղն զաւառները մեծ նեղութեան մէջ ձգեցին։ Աւասրիոյ մէկ մեծ վախն ալ Մահառասանն է. ուսի մօսեր կայսր խոսմանցի մը քրառ, որով կշանայ նոցա սիրը շահիլ՝ խոսմանալով տալ նոցա դարձեալ իրեանց մասնաւոր օրինադրութիւնը։ Բայց ինչպէս այն տէկն գրուած նամակները կրվակեն, այս խոսմունեները ջրի ձայն կուզան նոցա ականցին, և ոչ ոք կիսաւասայ։ Զաւատալուն մէկ պատճառ ալ այս կուտան որ կայսր կրրկէ նոցա կառավար Պէնետէ կոմսը, որ ազգան Մահառ լինելուն իւր քէ դիւրաւ վասրիկի իւր ազգակիցները կայսեր կողմբը։ Մահառները կես մը յուսով դիմացը կելլին ու կենորհաւուեն իրենց հայրենին լեզուովը։ Նա կրառնայ պաղ կերպով պատասխան կուտայ գերմաներն։ « Պարոններ, կրտէ, և Մահառ էմ ծննդեամբ, բայց յուսով՝ Աւասրիացի. կախեմ Մահառները, բայց աւելի կախեմ զիայար. ով որ կայսր կմէծարէ՝ զիտէմ զնա վարձարել. բայց և զիտէմ շարաւար պատճառակ ով որ կայսեր հակառակելու պարտէն կապակսիս։ »

Այս օրեւ ձայն մը ելս քէ Աւասրիոյ կայսր կուտայ հրաժարի արռոնին ու այսունեւել հաւուած հանգիս կեանք անցրենի. բայց այս համբաւը մինչեւ ցայծմ հասառատիւնը մը շառաւ։

ՏԵՍԱՆԻԹԻՒՆ ԱՐՏԱՐԵՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՑԻՑ

Միօքն Խոտիկոյ խնդիրը մերժապէս կարգի դրուեցա, վասնայ Անգղիոյ տէրութեան միօնորդութեամբը Սարտևելոյ ներ միացան Թուքանա, Առմանիա, Սոտենա և Փարմա, ուստի և, ուշախութեան մեծամեծ հանգկաներ կլաստարին:

Պատղիոյ տերութեան կարծիքը կամ բաղադրականութիւնը այս նիրեն մէջ բանի մը անզամ փոփոխուեցա, և կարծիք ի որ պատուենաւ ալ փոփօփի՛ զանազան պարագայից պահանջմանը նայեալ. բաց ընդհանրապան այս կուտ որ Խոսացիք իրենց իրենցն որոշն վիճակնին:

Սամոյաց ու նըստայի զատառներուն հաղողից ներ միանալու այժմու քաղաքական գլխաւոր և նշդիմներուն մեկն եղաւ, բայտու և Սարսանից բազաւորին նաւասութեամբ իղած է Նախորդու կայսեր միացք այս գործողութեան մէջ, ինչպէս որ ինքն ալ բաւ, այս է որ ինը տէրերեան բնական սահմանները առելի որոշ կերպով գծագրուին. և սա կայս Անդրիացիք, Կերմանացիք, և մանաւանդ Հուկից-

բացիք մեծ տեղունաբին ցուցուցին ասոր վրայ : Կերեանայ թէ մինչեւ որ նոր գեսապահադղովը որչոշունք մը չընէ՝ այս խնդիրը չկրնաք բարորումն մերօնաւ :

Խոտիքոյ մէկ մասին Փելմանիք և առ մասնաւր թէպէս շատ
դիւրին կերպով եղաւ մըրնցաւ, բայց պասպ մարտի 29-ին
մէծ բանապետութէր բառած բանապրանքը համեց այն ամենայն
անձանց ուժը որ իրեն մասնաւիտքը իշխանութեանը
առաջ եղած կրիպտոներուն իսր ձեռքին կելքուն պատճառ,
մասնաւից, հորդրութէից հետք են: Սակայն պատիքն բանա-
պրանքեն պապականներն անգամ չմասնաւ, բռու թէ ուրիշ-
ները, և Խոտաւցիք բոլորունին արհամարտեցին պայս:

Սինէղեն Խոալիոյ հիմասայից մասք կարգի զրուելու վրայ է, հարապայինը այսինքն Հոմեմատ ու նախութիւն տերութիւնն- ու սոսաւիք այէլուծութեան մէջ կատանալին. Այս Միկիւթա կդայոյն բանկիցները մօտեր երկու երեք անգամ ուռք եղան ու նուանուանան, և դաբճակ նաևարուած չեն:

ԵԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ.

Մարտի 22-ին Կայսերական վճռով որոշվեցաւ որ սովորական արծար ստուկր նոյն յարգով ու կշռով և նոյն բաժանմանքով մնայ, և միանգամայն նոր արծար ստուկրութիւ 20, 15, 10 և 5 քոփեկնոց՝ 72-ի փորձով. որով այս նոր սովորկին ներքին արծեքը արտաքին կամ անդաւանական արծեքն հարթարին 15 դար պիտի լինի: Այս նոր սովորկին առաջին պիտի լինի: Այս սովորական անզամ պիտի եկած ցա միջին արծար բութիք ստուկր:

— Ռուսական գույքան ու Ռուսական և Եվրոպական պա-

— Առասաց տերության ու Ասսորիյ և Բրուսիյ մէջ դաշնապարհին ներ է որ հեռազբար ճախքը նոր կայսով ասամանուի; Այս որոշած համեստն կայսերական ներսի երկիրներուն մէջ՝ 50 վերը հեռաւորութեան համար (որ մէկ զօտի կամարուի) 20 խօսք ունեցող հեռազբի մը վը-ճարքը ալիսի ժինի 20 քոփ., և ամէն 10 խօսքին աւելինալուն պիտի վաճարուի 25 քոփեկ աւելի:

Այս տեղ զննեմք Ծովասառանի ներքին հեռագրական ըրդ-
րակցութեան ծախքին տախտակը.

Գումի. Անորու.	Մինչի 20 խօսքի.		10 աշեի խօսքին.	
	Բառվի.	Քափեկ.	Բուռվի.	Քոփեկ.
Ա. մինչև. 70	—	50	—	25
Բ. — 175	1	—	—	50
Գ. — 315	1	50	—	75
Դ. — 490	2	—	1	—
Ե. — 700	2	50	1	25
Զ. — 945	3	—	1	50
Լ. — 1225	3	50	1	75
Ը. — 1540	4	—	2	—
Թ. — 1890	4	50	2	25
Ժ. — 2275	5	—	2	50
ԺՈ. — 2660	5	50	2	75

— Թեղոսխային մինչեւ, Մուրուա շինուելու երկարություն
գրայ մինչեւ, ցայծմ տեղեկութիւն չէինք դրած ամսագրու
մէջ. Գամսնի ո՞րչափ այ սուոյզ երևանար մեզ քէ այս եր-
կարուդին անպատճառ պիտի շինուի՝ կաւսնենք որ երկ-
րայոններ շատ կային, և իրենց երկրայութիւնը առանց
իմանա եկր : Խօս այժմ որ բանական որդունեութեամբ ձեռք
զարնուեցա, երկարություն շինուքեանք՝ հարկ է հետզնետէ
վրան տեղեկութիւններ տանք մեր ընթերցողա :

Անցած տարի ամսաներով տարակոյս հետո քէ երկարութիւն արգեօք թէ եռդումին վրայ պիտի շինուի քէ Սևաստութիւն. այս տարակոյսը վերջապես փարանձաւ, և ամէն մարդ հաւատաց որ տերութիւնը նորուն հաստատեր է երկարաւոյն շիտակ թէ եռդումին վրայ շինուիր: Խոկ այս տարի ճամբ մը կատ քէ երկարութիւնը վրայ լինելու աշխատութիւնները երկու երկեր տարի ալ պիտի ուշանան՝ մինչւ որ Վարչակ ու Կոմին-Դումկորոսի երկարութիւններուն շնոր լմբնայ: Բայց մօտեր այս կարծիքն ալ փարզուեցաւ, և անս որ միայն ներկոյ զեղուն անդին սկսուած ճանապարհը մինչւ տարը վերսրը չստի տեղ ամենայն զործուներին շինուելու վրայ է, այդ ևս իրեւ ստուգ խօսք կպատճի որ քանի մը օրէն ճանապարհն շնոր բռն քաղաքէն պիտի սկսի առաջ տարուի: Արդէն Օտանապէն նաւեր զնացեր են դեպ կիՊորի ճանապարհին վրայ զուտելու փարանը թիրեւու համար, և քաղաքին քութերն շատ մը քար կիբրուուի ճանապարհին համար: նոյն փոքրեւու և դիցելու աշխատառութիւնը ալ օրի օր աւելի կառունան, մասնագի թէ արաբները Արևելք պիտի երթուլ բախու' մեծ մասը այս տարի զան բրած էին, ու պարաք մնացին, ուստի սիրու կիսուն ճանապարհին վրայ աշխատեն:

LIPPER.

ԳՈՅԱՐԱԿԵՐՊՆ ԱՐՏՈՆԱԿԹԻՒՆ

ԽՈՐԵԱՆ ԱԽՈՐԵԱՆՈՒԹՅՈՒՆԻ 0.2440 ՀԱՅԱՍ

Խալիպեան Աւառևմարանին տպագիր Յայտարարութենէն կտեսնուի որ այս ուսումնարանը արդէն իբրև մասնաւոր վարժարան, այնուայլ արտօնութիւններ կամ ազատութիւններ ընդունած էր Կայսերական հրամանաւ, թէպէտե Թուսաց տէրութեան սովորական դպրոցներուն կարգը մտած չէ ամէն բանի մէջ, եւ այն՝ որպէսզի աւելի ազատօրէն մեր ազգին ուսումնական պիտոյիցը ծառայէ:

Քանի մը ազատութիւններ ալ այս տարի
մարտի 4-ին ընդունեցաւ, որ ասոնք են.

Ա. Թէղողոսիոյ Խալիքեան Ռւսումնարանին
հրաման է ունենալ իրեն համար սեպական
կնիք՝ հանդերձ Կայսերական կնքանշանով:

Բ. Աւումբարանը ազատ է դրուզականը թուղթ (գրծօաց ճյացա ¹) գործածելու պարս-քէն. Եղիպէս ազատ է արձանագրութեանց համար առնուելու տուրքերէն (երեսունակ ուալանի ²), ինչպէս նաև իրեն վերաբերեալ ամէն տեսակ գրուածքներէն առնուելու տուր-քերէն ընդհանրապէս:

Գ. Տերութեան մեծ դպրոցներուն պէս՝
Խալիպեան Աւումնաբանն ալ կրնայ զրսի
Երկիրներէ բերել տալ, առանց մաքս վը-
ճարելու, իրեն ուսմանը համար պէտք եղած
ամէն տեսակ բաները. միայն պարտական է
ամէն անզամուն երբոր զրսէն բերել տայ զիրք
կամ ուրիշ ուսումնական զօրծիքներ, զանազան
ուսումնական տեղեկութիւն տայ:

¶. Աւսումնարանին շենքերը պատ են կալուածական տուրքերէ և ուրիշ պարտքեր ունենալին առ քաղաքն Թէոդոսիոյ. բայց Թէ որ այն շենքերը վարձու տրուին, պարտական են քաղաքական տուրքերը վճարելու:

Վենափառ ԿԱՅՅՈՒՔ բարեհաճեցաւ միան-
զամայն հաստատել Աւումենարանին աշակեր-
տաց միաձեւ հագուստը, որոյ պատկերը ու-
թիշ անգամ կիրատարակելուք:

* Papier timbré.

2 Droits d'enregistrement.

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԲԱՐԱԿԻԹԻԿԻՆՔ.

ԽԱԼՈՓԵԱՆ ՍԱՀ

Խալիպեան ազգային Ռւսումնարանին աշակերտաց թիւը 106-ի հասաւ մայիս ամսոյն 15-ին. այսինքն

Խալիպեան սահնք.....	17
Խալարեան սահն.....	1
Օրդիք եկեղեցականաց և եկեղեցականութեան փափարողք.....	31
Թոշականորք.....	57

106.

Վաղուց պարտական էինք հոչակել, եւ ահա այս տեղ յօժարամիտ սիրով կիռչակենք այսու առթիւ Խալարեան Բախչի եւ Աստուածատուր բարեպաշտ եւ մեծանուն եղբարց ազգասիրական առատաձեռնութիւնը: Սոքա ընիկ Պարաբաղի լինելով, ինչպէս որ յայտնի է բազմաց, Տփխիս եւ Մոսքուա քաղաքներուն մէջ արդար եւ գործունեայ վաճառականութեամբ պատկառելի եղած են ազգայնոց եւ օտարաց. եւ իրենց այս պատիւն աւելցրնողը իրենց ազգասիրութիւնն ու բարեպաշտութիւնն է: Սոքա կամեցան Խալիպեան Ռւսումնարանին մէջ թոշակաւոր սահն մը ունենալ իրենց հաշուին, եւ կիափաքին որ այն իրենց սահնը արժանաւութիւնն ունենայ բայ ժամանակին եկեղեցական աստիճան ընդունելու:

ՆՈՒԷՐ ԽՈԼԻՊԵԱՆ ԹԱՆԴԱՐԱՆ.

Տէր Գէորգ Պետրոսեան արժանապատիւ քահանայն Հախչեանի՝ ընծայեց Թանգարանի Վերծանութեան Խալիպեան Ռւսումնարանին տարեկան մեկ օրինակ Մասիս լրագրուն որ կոսպուի իՊօլիս:

ՄԵՐ ԱԶԳԱԻՆ ՄԵՋ ՄՏԱՆ ՕՏԱՐ ԵՒ ԽՈՐԹ ԵՐԳԵՐՈՒ ՎՐԱՅ.

Մեր բարեսէր Թղթակիցներէն մէկը կհարցընէ թէ „Արդեօք որո՞յ հեղինակութիւնք են այն երգերը կամ տաղերը որ խտեղիս տեղիս ազգային զարոցաց՝ երբեմն ալ եկեղեցական հանդիսից մէջ երգելու սովորութիւն եղեր է, մանաւանդ քանի մը տարիէ իմեր“: —

Այս հարցման պատասխանը իբրեւ հարկաւոր գիտելիք ճանչնալով հասարակաց, այս տեղ եւս դնեմք համառօտիւ:

Այն երգերը երկու տեսակ են զիտաւորապէս: Ունանք արեւելեան այլ եւ այլ եղանակներու վրայ յարմարցուցած՝ ընդհանրապէս անհամ շարադրութեամբ եւ պաղ իմաստներով տաղեր են. ասոնցմէ որը յիսուն, որը հարիւր կամ հա-

րիւր յիսուն տարի մը կայ որ շարադրուեր ու ազգիս մէջ տարածուեր են անհմուտ եւ անընտրող տաղասիրաց ձեռքովք. եւ սոցա մէջ են նաև Մխիթարյա սեբաստացւոյ քանի մը տաղերը, ինչպէս ննջես որդեսկ, Անձառին յուրահ, Չորից սարեց բաղադրեցեալ, Մածմաւրին յարին, Միս դիր եղբայր բանից իմոց, Ընտեալ իմէջ անդեղինաց, եւ այլն: Խոկ ունանք եւրոպական եղանակներու խամ հետեւութեամբ վերջին ժամանակներս զանազան քահանաներէ, տիրացուներէ եւ աշխարհականներէ շարադրուած խաղեր եւ տաղեր, որ միամիտ ֆուանկասիրաց ունանց ականչին սուաչիններէն ալ աւելի ախորժելի կուգան. ասոնց մէջ են նաև այժմու Մխիթարեանց քանի մը անհարթ ոսաւալորները, ինչպէս, Իմեծացան բոց հաւրկանին աչք, Երկինք զուարք ակնարկեան, եւ այլն: Այն ամենայն երգերուն ու տաղերուն ներսի արժեքին վրայ խօսիլը այս տեղ աւելրդ համարերով, զայն միայն հարկաւոր կճանչնամք միտք ձգել որ անոնք եկեղեցական հանդիսներու մէջ եւ խաչամբուրի ժամանակ երգելը (ինչպէս որ կը նեն տեղ տեղ) շատ անվայել բան է, եւ կարժէ որ առաջնորդք եւ ժողովրդապետք սաստիկ արթուն կենան այսպիսի անկարգ եւ անհամ նորաձեւութեանց դէմ: Ինարկէ ամենայն ազգայինք ազգատ:

ՆՈՐ ՕՐԱԳԻՒՐ

,,ՄԵՌԻԹԻԹԻԿԻՆ, ՀԱՆԴԵՍ ՀԱՇՏԵՆԻՑ:“

Զմիւնիոյ մէջ կազմուած Հաշտենից Ընկերութիւնը առ տարեպիտն օկներ է ամսագիր մը հրատարակել Միուրեան զեղեցիկ մակագրուք: Այս ամսագրուն առաջն ուրը ըիւր ընդունեցանք այ օրերս. եւ բակոտ ժամանակ չունցանք տակաւին անենայն յօդուածներն ալ ուշի ուշով կարգայն, բայց ընդհանուր նայուածքով մը այսքան տեսանք ուսախութեամբ որ հոգին ազգասիրական, եռանդուն և միանգամայն խոնակն է, նիւրոց ընտրութիւնն ալ յարմար մեր ազգին այժմու զրութեանը, մանաւանդ Տաճկատանի ազգայնոց:

Հրամայեցաք տարագրեւ. իթեղոսիս, իւ Ապրիլ 1860. Գորրիէ Վ. Այլազեան:

Խալիպեան Խալիպեան Ռւսումնարանի Հայոց:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.

1. Գառափրութեան վնասները	73	8. Ներքին լուրեր.....	87
2. Հողմայ պապերուն հոգեսոր և մարմնաոր իշխանութիւնը	73	Կայսերաշնորհ արտօնութիւնք Խալիկան Ռևուլ-նարանին ազգի Հայոց	—
3. Առակ — Արծուի և Մեղու	80	Ազգային բարերարութիւնք	88
4. Սուրբ Հոփափակ կայ և միայարան նորա	81	Դույք Խայիստան Թանգարանին	—
5. Առ կուսան Հոփափակ. — Քերրուած Խ. Վ. Գ.	83	Մեր ազգին մեջ մտած օտար և խոր երգերու-դրայ	—
6. Փանկիսկոս-Ցովսէկի կայոր Աւստրիոյ	85	Նոր օրագիր „Միուրին, Հանդէ Հաշտենից“	—
7. Տեսութիւն արտաքին քաղաքական անցիք.....	87		

ԳՈՐԾԱԿԱԼԻ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ.

Ա.Ճ.Տ.Բ.Թ.Ռ.Ն., Պ. Առեփան Գաբրետան ձանըմեանց .
 Ա.Դ.Ե.Թ.Ս.Ս.Ն.Դ.Ի.Ռ.Խ., Պ. Գ. Գորգ Եռաւուժեան .
 Գ.Ի.Գ.Ո.Ր.Ո.Կ.Պ.Լ.Խ., Տ. Կարապետ Մերճանեան .
 Ե.Օ.Շ.Մ.Ո.Լ.Տ.Ի.Ջ.Յ., Մէրտար Սոլոմոն Դրանիստեանց .
 Ե.Բ.Ի.Ա.Ն., Պ. Նիկողայոս Խայթմազեան .
 Ե.Կ.Պ.Ո.Տ.Ո.Ր.Խ., Պ. Միքայէլ Մուրատեան .
 Զ.Մ.Ի.Բ.Ռ.Ե.Խ., Պ. Ղուկաս Պալզազարեան .
 Թ.Է.Ո.Դ.Ո.Ս.Խ.Օ., Դրանենեակ Խայիստան Ռևուլմարանին .
 Խ.Օ.Բ.Ո.Ս.Ո.Ւ., Պ. Մելքոն Խշիանեան .
 Կեր2. Յովհաննէս Մանուկեան Մերկեանեանց .
 Կ.Ո.Ս.Ս.Ն.Դ.Ն.Խ.Պ.Ո.Լ.Խ., Պ. Ա. Ք. Էլիկիւզէլեանց .
 Ղ.Զ.Ա.Ր., Պ. Յովսէկ Իզմիրեանց .
 Մելիթոփոլ., Պ. Միքատիչ Գէշգուակեան .
 Մէլնութլը, Պ. Եսայի Անուխեան .
 Մոսքուսի, Մոեր Մազիանորոս Մսերեանց .
 Ն.Ա.Խ.Չ.Ե.Խ.Ա.Ն., Պ. Եպիփան Պոպով .
 Ն.Ի.Կ.Ո.Մ.Ի.Ի.Խ., Թանգարան Վերծանութեան .
 Պ.Ա.Թ.Ա.Ի.Խ., Ե. Ճ.Ի.Խ., Պ. Գրիգոր Խանապետեան .
 Պ.Ե.Ր.Տ.Ե.Ն.Մ.Ք., Պ. Յովհաննէս Հոփիկեան .
 Պ.Ո.Թ.Ո.Ւ.Շ.Ա.Ն., Պ. Յակոբ Մանուկեան .
 Ս.Թ.Ա.Ի.Ր.Ո.Փ.Ո., Պ. Գէորգ Կարապետեանց .
 Ս.Խ.Մ.Ձ.Ե.Ր.Ո.Փ.Ո., Պ. Գրիգոր Տէօմէթեան .
 Վ.Ե.Շ.Ն.Ա., Պ. Նիկողայոս Մարզարեան .
 Տ.Ր.Ս.Գ.Ի.Զ.Ո.Ն., Պ. Խաչատուր Էլբասեան ;
 Տ.Փ.Ի.Բ.Ս., Պ. Առմանոս Խատիրեանց .
 Փ.Ա.Բ.Զ., Պ. Ճանիկ Արամեան .
 Փ.Ե.Թ.Ր.Պ.Ո.Ւ.Ր.Կ., Պ. Մովսէս Բուզազեանց .
 Ք.Ե.Շ.Ե.Տ.Ի., Տ. Ստեփան Ամասեանց .
 Օ.Տ.Ե.Ս.Ս.Ս., Տ. Յովհաննէս Թաթսիզեանց .
 Օ.Ր.Գ.Ա.Զ.Ո.Ր., Պ. Պետրոս Շահինեան .

ԳԻՒՅ. ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ

Տարեկան զին ընկերագրութեան թիկ հայերէն մասինն՝ կանխիկ համուցանելի, հանդերձ ծախիւք հանապարհին,	րուպի արձարի 6, որ է Ֆրան 24:
Տարեկան զին թիկ ռուսերէն և գաղղիարէն մասինն	» » 4, » » 16 :
Տարեկան զին հայերէն և գաղղիարէն մասինն	» » 8, » » 52 :
Դիմ միոյ տեսալի	» » 1, » » 4 :